

Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

1

Եղերովը սահմանն ըլլար, հուսկ սահմանն իմ աշխարհին,
Փութկու վանքը դուռը ըլլար՝ առաջնորդող երկինքին,
Ես մեծնայի գիւղի զաւակ՝ պարզ ու բարի, մըտերիմ
Խալին-կութին, հօտ-արօտին, ծառին, արտին ու ցանքին:

2

Ի՞նչ շահեցայ ես բարձունքը մագրլցելու տաժանքին,
Ա՞յս, կատարը այնպէ՞ս աղուոր ու լուսաւոր կը քըւէր,
Արշալոյսի շողերուն տակ, այնպէս քովիչ էր հրաւէրն,
Կարծես քեւեր ալ ունէի, տըրուած ինծի Պատրանքին:

3

Ի՞նչ շահեցայ բարձունքն ի վեր մագրլցելու մարմաշէն,
Ահա Օքք կ'իրիկնանայ՝ հազիր հասած եմ լանջին,
Բարձրէն գեռ մերը քովիչ ճայներ կը հասնին իմ ականջին,
Բայց ոչ կըրնամ ա'լ բարձրանալ, ոչ վար իշնել այս լանջէն:

4

Ի՞նչ շահեցայ ես գիրքերէն ու միտքերէն խորախոր,-
Տիեզերքը սահման ունի^o, անսահմա՞ն է հունն անոր,
Ժամանակը ըսկիզր ունի^o, վախճան ունի^o միթէ ան,-
Ուրկէ սկսայ՝ հոն եմ նորէն..- Ոչ մօտ է վերջն ու Սահման:

5

Ամեն մարդու կեանքը արդէն՝ ցափ բաժակ է յորդուն,
Ումանք անենուն, ոմանք անտուն, եւ ամէնքը անխընդուն.
Ո՞վ է քերեր-նեստեր զգմեզ այս Ավերին, անայլայլ
Լրքեր է մեզ ու հեռացեր որ յօշոտենք մենք իրար:

6

Ամեն եկող կը բերէ հետն իր Միջոցն ու ժամանակն,
Անհատէն դուրս՝ անոնք չունին իմաստ, արժէք, նըպատակ.
Ամեն մեկնող կը տանի հետն իր ժամանակն ու Միջոցն..-
Վերջին հաշուով մէկն երկու մերը է, իսկ միւսը՝ մի ակնարկ:

7

Ես կը նայիմ հիմա ես, ուրկէ^o սկսայ, ո'ւր հասայ,
Խնչքա՞ն երազ ու մուրազ, ինչքա՞ն վիշտ ու վէրք տեսայ.
Կեանք, Հազարան դու բըլրուլ, ափսսո որ ա'լ պիտ' մեկնիս,
Այս, ով հասնի այս կայանն, պիտ' նայի ետ, ափսսայ:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ